

ԽԴԿՊԸ

Աւաղ, աւաղ, ամէն քան ջինչ կը պարզուի.
 Ո՞վ լոյս, արդ քեզ վերջին անգամ կը տեսնեմ:
 Մնայ անոնցմէ՝ որոնցմէ պէտք չէի ես,
 կենակցեցայ՝ որոնց հետ պէտք չէի ես,
 Ըսպաննեցի՝ զոր պէտք չէի սպաննել ես:

ՊԱՐ

Ո՞վ ծընունդներ մանկանացու,
 Ո՛րքան ձեր կեանքն է ոչընչին հաւասար:
 Ո՞ր մարզն երբեք է աւելի երջանիկ
 Քան այն՝ որ այնաէս կը կարծէ, եւ առա
 Երջանկութիւնը կը ցնդի:
 Ալդ նայելով օրինակիդ,
 Ճակատագրիդ, ով չուառական լոդիպու,
 Ես երջանիկ չեմ համարիր ոչ մէկ մարդ:
 Նըշանն աղէկ առնելով
 Երանութեան ու փառքի
 Բարձրագոյն ծայրը հասար:
 Սատկեցոցիր շարաչար
 Կորամազի երգի կոյսն,
 Եւ կեցար իբր պատուար
 Դէմ իմ երկրիս մահերուն,
 Եւ կոչուեցար իմ արքայս
 Մեծապատիւ մեծարուած,
 Թագաւոր մեծ թերէի:

Եւ արդ ո՞վ քան զինք չըւառ ու թշուառ՝
 Երբ կեանքր զիմակն անա փոխուեցաւ,
 Ո՞վ քան զինքն անեղ տանջանքներու մէջ,
 Ո՞վ թշուառայից եւ ապիսակոծ:
 Ո՞վ իդասակի զըլուր հոյանուն,
 Որուն բաւական եղաւ զնալ իյնալ
 Նոյն նաւահանգիստը, նոյն առազատն
 Երբ որդի եւ հայր. արդ ինչպէս, ի՞նչպէս
 Կրցան ակօններն հարենի ժուժել,
 Ո՞վ չըւառական, ու մալ լուռ ու մունջ
 Մինչեւ այն կէտին...

Բայց ամենատես

Ժամանակն հասաւ՝ առանց ուզելով՝
 Դատապարտելու հարսանիքը ժանտ,
 Վաղուց ծընող եւ ծընած:
 Ո՞վ գու որդեակ Լայսոսի,
 Ո՞ւր էր, ո՞ւր էր բնաւ երբեք
 Ես քիզ տեսած ըըլլայի:

1. Նաւահանգիստ եւ տուազաստ՝ ամուսնութեան հա-
 մար կ'ընէ, որ մասն իդիպու հայր և որդի մէխազա-
 մայն ակօսը այլարանութիւն է այլրենի արգանդին:

2. Սփենքի չարբներն, զոր կարեցուց եւ սպան-
 նեց իդիպու:

Կը հեծեմ ուժգին եւ կը հառաջեմ,
 Բայց ճշմարիտն ըսելով՝
 Քու շնորհիւ շունչ ապի ես
 Տառապանքէս², քու շնորհիւ
 Ալքերըս քննից տեսան:
 (Ծարումակելի)

Թթզմ. Հ. Ա. Ղազարսան



Ա Շ Ո Ւ Ա Ն

Լըրիւ աշուն է. կալ, հընան թէ զեղուն՝
 Նրջանկութեամբ կը բերկրի սիրտն ալ մարդուն.
 Բայց մէր հացին երգն ու բուրութմ՝ անոր կեանք,
 Լուսափըրփուր զինին՝ սըրտին իր հնշտանք:

Տըլինւր աշուն... Ութը կ'հեծէ մերկանդամ
 Թողլիի հովին զիրկն. անցաւոր մը զաժան
 Ջայն կողոպտեց, լացին սաթի հատիկներ
 Որոնց ակէն անմհոռուկ սէր պիտ' հոսէր:

Ցաւոտ աշուն... յոյսի հասկերն են ունայն.
 Մերկ է այդին. նըռնենիներն հոն կ'ողբան.
 Անծանօթներ ներս խուժելով կըթեցին
 Ու կըթեցին կարմիր նուռերն աղցատին...:

Մէն մի բիւրեղ այն աքսորի սկ նամբուն
 Իր բաժակէն ամբիծ՝ ծորեց չիթ մ'արիւն.
 Ալդ Գողգոթան կ'եւելիչ աղօդկեր
 Հէք այզեպանն արեան ցօղել՝ արցունքներ:

Աւերածի այն արցունքուր իրիկուան
 Վաղորդայնին երբ կ'հիւսէր երգ մ'ողբական,
 Իր ամայիր մնարանէն էր տեսաւ
 Այդին շողով նոռու մը բոսոր սրտագրւ...:

Ան' սըգաւոր լըուած սրտին զիրդ պատկեր
 Տերեններուն մէջ դալկահար՝ կը հըսկէր
 Մինչկ կեզւը յոյգերուն տեղիք տար
 Որ թօթափի մէն մի բիւրեղ ծոցէն զար:

Ու խարուսիկ բսփոփանքով մը յետին
 Ըմբռչինէ մեղկ համբոյրն անան արևին,
 Միրանիովն հուսկ արիւնոտ զոհերու
 Հողի ծոցին մէջ առ յաւէտ նըռնչելու:

Հ. Եղիս Փէտական